

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 23

15 Մարտ 1898



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատր Այի շատուէօի Թիւ 20

1898

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Ընտանեկան Ատոկաբալիտաբին.
- 2 Յդ. Լուրեան Ատուածոյ.
- 3 Երեքսրբեանն. Մ. Վ. ՌԳՌԵՐԵԱՆ
- 4 Յրեկարոտրին Յամանեան ըստ ծիսի Անաճխոսոյ.
- 5 Այլեայր.
- 6 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. ՅՈՎԶԱՆՆԷՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ուրեորդ Տարի

ԹԻ 23

15 Մարտ 1898

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՍՏԵՂԱԲԱՇԻՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն տես թիւ 22)

73. Բ. Լուսնի զանազան երեւոյթք երկրիս շարժմամբն դիտուած. — Երկիրս՝ ինչպէս դիտենք մենք այժմ՝ 24 ժամուան մէջ ինքն իր վրայ կը թաւալի արեւմուտքէն դէպ արեւելք. եւ 30 օր 10 ժամէն քիչ մ'աւելի ժամանակի մէջ ալ ծիր խաւարման շրջանակին 12երորդ մասն կը կտրէ. այսինքն 30 աստիճան: Որով 365 օր 5 ժամ 48' 51" րոպէի մէջ արեւուն շուրջ կը զանայ: Իսկ լուսինն իր օրական շարժումն եւ ամսականն նոյնչափ ժամանակի մէջ կը կատարէ արեւմուտքէն դէպ արեւելք. որով լուսինն միշտ նոյն երեսն կը տեսնենք:

Ուստի սկսինք այն կէտէն՝ յորում Երկիրս եւ Լուսինն միասին կէս օր ունենան. եւ ենթադրենք այս քաղաքն ուր կը գտնուինք մենք. — Գիտնալով որ մեր օրական շրջանին մէջ լուսինն 49 վայրկեան միայն յետամնաց է, ըսել է թէ Երկիրս հետ արեւմուտքէն դէպ արեւելք շրջան ըրած ըլլալով՝ որպէս զի մեր երկնքին վրայ իր միջօրէականին բարձրութեան հասնի՝ հարկաւ արեւուն հետ առաւօտուն կլած եւ անոր հետ իր արեւմուտքն պիտի կատարէ: Այս միջոցին մենք լուսինը չենք կրնար տեսնել. վասն զի ցերեկ է, եւ իր խաւարին մասը մեզի դարձուցած է. այս է նոր լուսինն: Երկիրս եւ լուսինն եւ արեւուն այսպէս գագաթնահայեաց ուղղութեամբ իրարու հանդիպելն՝ զուգակշիռ կը կոչուի. եւ այս իւրաքանչիւր լուսնի շրջանին մէջ անգամ մը կը պատահի միայն:

Երկրագնախն որ եւ է կէտէն լուսինն չերեւիր այս ժամանակինս Վասն զի երկիրս իր օրական շրջանն 24 ժամուան մէջ կատարելով՝ եւ լուսինն յետամնացութիւնն միայն 49 վայրկեան ըլլալով միջին հաշուով, ամեն տեւ զուգակշիռ է գրեթէ այն օրն, Որով յաջորդ օրն երբ մենք արեւելք ունենանք՝ լուսինն 49 վայրկեան վերջը մեր հորիզոնին վրայ պիտի գտնուի, եւ պիտի չտեսնուի՝ վասն զի գրեթէ զուգակշիռ է դարձեալ մեզի, որով միջօրէականին պիտի հասնի եւ արեւմուտքի ատեն անհետ պիտի ըլլայ գրեթէ արեւուն հետ: Երեք օր վերջը՝ երբ մենք արեւելք ունենանք՝ լուսինն 2 ժամ 27 վայրկեան յետամնաց ըլլալով՝ այնչափ վերջը մեր հորիզոնին վրայ պիտի գտնուի, որով նոյնչափ ժամանակ արեւէն յետոյ միջօրէականին վրայէն պիտի անցնի, եւ արեւմուտքէն ալ նոյնչափ ժամ յետոյ պիտի մտնէ: Որով այդ երկու ժամուան վերջալուսին մանիկ մը պիտի տեսնուի մեր արեւմտեան կողմը, եղջիւրներն դէպ ի մեր արեւելքն դարձուցած:

Երեք օր գրեթէ այսպէս քիչ քիչ ածելով, Նոր լուսինէն գրեթէ եօթն օր վերջն երբ մենք արեւելք ունենանք՝ լուսինն գրեթէ 6 ժամ յետամնաց ըլլալով՝ նոյնչափ վերջը մեր հորիզոնին վրայ պիտի գտնուի, եւ նոյնչափ ժամանակ յետոյ միջօրէականին վրայ պիտի հասնի մինչդեռ մեզի արեւմուտք է: Այսպէս իր միջօրէականէն մինչեւ իր մուտքն՝ այսինքն վեց ժամ՝ պիտի տեսնուի մեզի իր լուսաւոր սկաւառակին կէսն՝ երկնային աղեղին կիսուն վրայէն սկսելով, որ է առաջին քաւորդ, լուսաւորուած կորնթարդն դէպ ի մեր արեւմուտքն դարձուցած:

74. Այսչափն հասկնալով՝ մնացածն ինքն իրեն կը հասկըցուի, բայց որպէս զի ձանձրոյթ չդայ եւ որ եւ է կասկած ելլալով միտքդ չպզտորի եւ կիսատ չմնայ ինչպէն, կ'ուզեմ նախ ըսել Քեզ՝ Սիրելիս, թէ ինչ է Քու մտքէդ անցած դժուարութիւնն եւ միանգամայն պարզել դայն, եւ ապա թողուլ որ շարունակեալ եւ կատարեալ վերի քննութիւնն:

75. Դու, Սիրելի, զիտեմ զի լաւ ըմբռնած ես վերի ըսուածներն, բայց նոյնչափ պարզ չէ մտքիդ եւ աչքիդ առջեւ դեռ լուսինն լուսաւոր կիսադնախն մեր աչքին առջեւ ածելուն կամ նուաղելուն պատճառն: Բայց այս բանին մէջ դժուարութիւն չկայ. զիտէ անցեալ Ձեւ 10 պատկերն: Երկրիս կեդրոնէն ուղղանայեաց զիժ մը ձգէ դէպ արեւու կեդրոնն. երբ գուգակշիռ, են երեքն ալ՝ լուսինն կեդրոնէն պիտի անցնի այդ զիժն:

ինչպէս է Նոր լուսնին ժամանակ. հետեւաբար լուսաւոր կիսագունան արեւին կողմն մնալով՝ մենք խաւար կիսագունան կը տեսնենք: Դրանք նոյն պատկերին մէջ առաջին քառորդն, նոյնպէս ուղղահայեաց զիծ մը ձգենք Երկրիս կեդրոնէն զէս արեւու կեդրոնն, եւ զիծ մ'ալ երկնցունենք Երկրէս զէս ի լուսնի կեդրոնն, այս երկու գծերուն մէջ կը մնայ շրջանակի մը քառորդն, որով լուսաւոր կիսագնտին քառորդը միայն մենք կրնանք տեսնել: Որչափ առաջ երթանք՝ զծենք նոյն գծերն, եւ կը հասնինք՝ թէ որչափ մասն լուսնի լուսաւոր կիսագնտէն կրնայ տեսնելի ըլլալ մեզի:


Համինք մինչեւ Լրոսն լուսնի. ձգենք նոյն ուղղահայեաց գծերն. նոյն գծին վրայ են երեքն ալ. միայն թէ այս անգամ հակադիրն է. հակակշիռ. կը կոչուի. այս ատեն ամբողջ լուսաւոր կիսագունան տեսնելի է մեզ: Ասկէց յետոյ կ'ըսկսինք նորէն լուսաւոր կիսագնտէս մաս առ մաս կորսուցնել. գծէ գծերն՝ եւ տես, մինչեւ Վերջին քառորդ, որ ճիշդ առաջին քառորդին հակադիրն է: Եւ ապա միշտ նուազելով կ'ունենանք վերջին Մահիկն, եւ ապա նորէն ծայրէն:

76. Ահա ուրիշ մանրամասն պատկեր մ'ալ Ձեւ 11 նոյն օրինակաւ: Այս պատկերին մէջ Երկրիս կեդրոնին վրայ կը դասուիս Դու. Ա, Բ, Գ, եւն լուսնն է որ Երկրիս վրայ կը դառնայ. ձախ կողմէն արեւուն ճառագայթներն կը հասնին: Տէս, ինչպէս Ա. էն սկսելով մինչեւ է երթալով լոյսն կ'աճի Բ. եւ համար, իսկ էէն մինչեւ Ա. կը պակսի: Եթէ ուզես այս երեւոյթն սենեկիդ մէջ իսկ տեսնել եւ փորձիւ ստուգել՝ թելի մը կամ զերձանի մը ծայրն ձերմակ գնդակ մը կախէ, ու ճրագէն քալ մը հետու անշարժ կենալով՝ երկնցուր ձեռքդ ու ճրագին շուրջն պտտողոր դնդակդ աչքդ վրան սեւեւած. լուսնին փոփոխութեանց փոքրիկն պիտի տեսնես հոն:

77. Նախկին պատկերն քննած ժամանակ Երկիրս անշարժ ենթադրեցինք, եւ ըսինք որ ամենադոյզն վրիպակ մը գործած կ'ըլլանք այդու. եւ իրաւ է այդ. վասն զի այդչափ ժամանակի մէջ լուսնն հագիւ թէ իր ծրին 12երորդ մասը կրնայ կտրել: Եթէ Երկիրս անշարժ ըլլար՝ լուսնական ամիսն եւ լուսնին երկրիս վրայ ըրած թաւալումն նոյն սեւեւութիւնն պիտի ունենային. բայց վասն զի Երկիրս իր թերատաձեւին վրայ եւ լուսնն իր ծրին վրայ նոյն ուղղութեամբ կը շարժին, ուստի լուսնն Ձուգակշիռ չեղած՝ ըսել է թէ իրապէս թաւալած է ան-

զամ մը երկրիս չուրջնս Որով կը հետեւի՝ թէ նոր լուսինն որ
Ծնունդ լուսնի ալ կը կոչուի՝ իրական չրջանէն 2 օր եւ $\frac{1}{4}$ վերջն
է միշտ Աստեղաբաշխք գտած են լուսնին իրական թաւալման
տեւողութիւնն 27 օր 7 ժամ 43 վայրկեան 11 րոպէ 5 ման-
րորդ. իսկ ծննդէն մինչեւ միւս լուսնական ծնունդն՝ 29 օր
12 ժամ 44 վայրկեան 3 րոպէ:

78. Գ. Լուսինն ի՞նչպէս խաւարման պատճառ կը յայտնուի.—
Եթէ լուսինն իր ծննդեան ատեն արեւուն լուսէն չիտախանուէր



Ձեւ 11

միջօրէականին վրայէն արեւուն հետ միասին անցըն ոլիտի
տեսնուէր. քիչ մը վեր քիչ մը վար, Այս քիչ մը վեր քիչ մը
վար խօսքն ձրի չէ, այլ կամաւ. վասն զի եթէ ամեն զուգա-
կչոի ատեն լուսինն շեշտակի արեւուն ուղղութեամբն իննար,
այնպէս որ երկրիս վրայէն դիտող աչքէն ձգուած ուղիղ գիծն
լուսնի կեդրոնէն անցնելով հասնէր ձիչդ արեւուն կեդրոնն՝
այն ատեն ամեն նոր լուսնին արեւու խաւարումն կ'ունենա-
լինք. կամ ամբողջ կամ մասամբ: Սակայն այս ամեն անգամ

չպատահիր. անոր համար արեւու խաւարումն մերթ ընդ մերթ է. ինչպէս պիտի տեսնենք քիչ յետոյ, Նոյնպէս ալ եթէ ամեն լուսնի հակակշիռ ըլլալուն՝ Արեւու կեդրոնէն ձգուած գիծ մը ուղղակի Երկրիս եւ լուսնին կեդրոնէն անցնէր՝ Երկրիս ձգած կոնաձևը չուքն՝ պիտի ծածկէր լուսնին. որով մինչեւ որ այդ աստիճանէն դուրս ելլէր՝ լուսնի խաւարումն պիտի ունենայինք մասնակի կամ ամբողջական. այլ այս ամեն հակակշիռն չհանդիպիր:

79. Այս նախնական ծանօթութիւնքն աւանդելով՝ անորք բացատրութիւնն: Երկու պատճառաւ ամեն լուսնի ծննդեան ատեն Արեւու խաւարումն չպատահիր, նոյնպէս երկու պատճառաւ ամեն լրման լուսնին Լուսինն չխաւարիր: Առաջին, վասն զի լուսնի ծիրն երկրիս ծիրն հետ նոյն մակարդակի վրայ չէ, այլ հակած է քիչ մը, ինչպէս ըսինք: Երկրորդ, վասն զի այդ ծիրն հանգոյցներն՝ զոր հիմայ պիտի բացատրեմ՝ երկրիս շուրջը կը հողովին 18 աստուան մէջ գրեթէ շրջանակ մը ձևացուներով: Այս երկրորդ մասն ալ ապա առանձինն պիտի ըսեմ Քեզ Լուսնի ծիրն երկրիս գծած ծիրն վրայ հակած ըլլալով՝ յայտնի է որ անոր կէսն ասոր մէկ կողմն է, այսինքն վրան, եւ միւս կէսն՝ միւս կողմը, այսինքն Միւր խաւարման տակն. որով կը հետեւի՝ թէ լուսնին իր ծիրն վրայ շրջելով՝ երկրիս ծիրն ճիշդ իրարու ընդդիմակայ երկու կէտերն միայն անպատճառ պիտի շօշափէ: Այս կէտերն հանգոյց կը կոչուին:

80. Միւր խաւարման մակարդակին վրայի այս երկու կէտերն (հանգոյց) հաստատուն չեն. եթէ սոյնպէս ըլլային՝ կամ ամեն լուսնական շրջանին միօրինակ խաւարումն պիտի ունենայինք, եւ կամ ընտ. եւ գարձեալ եթէ ենթադրենք՝ թէ այդ հանգոյցներն երկրիս կեդրոնէն գէյ Արեւու կեդրոնն ձգուած ուղիւ գծին վրայ գտնուէին՝ շարունակ բոլորական կամ մասնական խաւարումն պիտի ունենայինք Արեւու եւ բոլորական խաւարումն Լուսնի: Վասն զի զուգադիպութեան ժամանակ պիտի տեսնէինք յայնժամ Լուսինն Արեւու ճիշդ առջեւն, իսկ հակադիպութեան պահուն՝ Երկրիս հովանոյն մէջ: — Այդ ուղիւ գիծն որ մոլորակին կեդրոնէն անցնելով կը հասնի աստղի մը կեդրոնն՝ միջնաշարի ճառագայթ կը կոչուիք:

81. Այլ արդ իրաւունք ունիս հարցունելու թէ ինչ է ուրեմն եզիլութիւնն. ահա խնդրածիդ պատասխանն. ուշ զիր: Միւր խաւարման վրայի երկու լուսնական հանգոյցներն անհաս

տատ ըլլալով՝ 18 տարուան մէջ՝ ինչպէս ըո՛ր՝ Երկրիո շուրջն չրջան ընելով կը հասնին նոյն առաջին դիրքին՝ զոր ունէին Երկրիս եւ Արեւուն նկատմամբ . սակայն այդչափ ժամանակի մէջ իւրաքանչիւր լուսնական հանգուցին ուղղութիւնն անգամ մը միայն կը հանդիպի Երկրիս եւ Արեւուն մէջ , անգամ մ'ալ Երկրէս անդին . այսինքն՝ թէ այդ 18 տարուան ընթացքին մէջ իւրաքանչիւր լուսնի հանգուց անգամ մը միայն Արեւուն եւ Երկրիս մէջ՝ եւ անգամ մ'ալ Երկրէս անդին միջնաշաւիղ ճառագայթի ուղղութեան վրայ կը գտնուի : Որով միայն այն ատեն՝ կամ քիչ առաջ կամ յետոյ Արեւու կամ Լուսնի խաւարումն կ'ունենանք միայն :


82. Խաւարման պահուն լուսինն կրնայ ամբողջովի մը ծածկել Արեւն , այն ատեն բոլորակաւ խաւարումն է . կրնայ միայն կեղրոնն ծածկել , շուրջանակի լուսաւոր օղակ կամ մանակ թողլով . մասնեկամէս խաւարումն է . կրնայ գարձեալ իր ուղղութեան գծոյն համեմատ մաս մը միայն ծածկել . խաւարումն մասնակաւն է : Պիտի բացատրեմ ասոնց սլառմանն :

83. Լուսնին ծիրն բոլորակ չրջանակ չէ , այլ հակեթաձեւ , կամ լաւ եւս ըսելով՝ թերատաձեւ է . եւ Երկրիս այս թերատաձեւին կեղրոնին վրայ չէ : Որով կը հետեւի՝ զի լուսինն միշտ Երկրէս նոյն հեռաւորութիւնն չունի . որով նոյն մեծութեամբ չերևիր միշտ լուսինն մեզի : Երբ մեզի ամենէն մօտ կէտին վրայ է՝ իր սկաւառակն արեւէն քիչ մ'աւելի մեծ կը տեսնուի . այն ատեն լուսինն Արեւուն առջեւէն անցնելով՝ կրնայ բոլորովին ծածկել զայն , որով բոլորակաւ խաւարումն կ'ունենանք : Իսկ երբ Երկրիս ամենէն հեռու կէտին վրայ է լուսինն՝ թէպէտ եւ Արեւուն առջեւէն անցած ատեն կեղրոն կեղրոնի պալով կը ծածկէ զայն , այլ ոչ բոլորովին . որով կ'ունենանք այն սքանչելի տեսարանն՝ խաւարի մէջ կլոր լուսաճաճանչ անիւ մը , մանեկամէս խաւարումն : Այլ երբ լուսինն կեղրոնն ուղղակի Արեւու կեղրոնին վրայ չհանդիպի՝ այլ մասամբ միայն ծածկէ զայն՝ կ'ունենանք մասնակի խաւարումն : Այս վերջինն ստէպ կը պատահի , կրնանք ամեն տարի ունենալ :

84. Սակայն Սիրելի , պէտք է զիտնաս՝ որ երբ երկրագընտիս մէկ կէտին վրայ ուր ցերեկ է՝ արեւու բոլորակաւ խաւարումն պատահի՝ միւս կէտին վրայ կրնայ մասնակի ըլլալ այդ Ահա այս բաժիս պատճառն բացատրեմ Ձեւ 12 պատկերաւ :

Կը տեսնես որ 19. Լուսինն է , Ե Երկրագունտս , ձախ

կողմն հեռուն Արեգակն կայ որուն ճառագայթներն կը հասնին
 Լուսնին եւ Երկրիս վրայ : Լուսնին այն երեսն որ Արեւուն
 դարձած է՝ ի սպառ լուսաւորուելով՝ ետեւի կողմէն կանաձեւ
 շուքն կ'երկարի, այս շուք այնչափ աւելի երկայն է՝ որչափ որ
 Լուսինն Արեւէն հեռու եւ Երկրիս մօտ է : Ուստի երբ Լուսինն
 մեզի ամենէն մօտ կէտին վրայ է՝ այդ կոնաձեւ շուքն կը հաս-
 նի մինչեւ Երկիրս, եւ հոն մթին չըջանակ մը կը ձեւացունէ .
 այդ տեղ Արեւու ճառագայթն չկրնար հասնիլ. որով բոլորական
 խաւարումն է : Սակայն այդ կոնաձեւ շուքին շուրջն մթնշաղ
 չըջանակ մ'ալ կայ՝ որ քերաստուեր կը կոչի . Ա.Դ. այս
 օղակաձեւ շրջանակն Արեւու սկաւառակին մէկ մասէն միայն
 լոյս կ'առնէ , որով այդ տեղ դանուողն միայն Արեգական այն
 մասն կը տեսնէ . այսպէս Ա. կէտին վրայ (ստուերին մէջ) զըտ-
 ուուողն . վասն զի սկաւառակին միւս մասն կը ծածկուի աչքէն
 Լուսնին ձգած շուքին պատճառաւ :



Ձեւ 112


85. Այս պատկերով Արեւու բոլորական եւ մասնական
 խաւարումներն պարզ պարզ կրնանք նկատել եւ բացատրել :
 Իսկ մանեկաձեւ խաւարումն կը ներկայացուենք Ձեւ 13 պատ-
 կերով. յորում կը տեսնենք՝ զի Լուսինն մերձաւոր չըլլալով
 Երկրիս՝ իր կոնաձեւ շուքին ծայրն մեզի չհասնիր : Թ կէտին
 վրայ կեցող մարդն՝ Արեւու միայն Բ Բ՝ մասն ծածկուած կը
 տեսնէ, Թ Լ Բ եւ Թ Դ Բ՝ ուղղութեամբ , լուսնին ետեւն .
 մինչդեռ Ա. Բ եւ Բ՝ Ա՝ մասերն չըջանակաձեւ կամ սովորա-
 կան բառովն՝ մանեկաձեւ կ'երեւի :

Աւելորդ է ըսելն՝ թէ Արեւու խաւարումնք միշտ Լուսնի
 Ծինդեան (Նոր լուսնին) կը հանդիպի . ինչպէս լուսնի խաւար-
 մունքն ալ՝ միշտ Լրման :

Քննենք հիմայ լուսնի խաւարումն :

86. Կը յիշեա անշուտ ըսածս՝ թէ լուսնի խաւարումն միայն լուսնի լրման ժամանակ կրնայ հանդիպիլ . բայց այս ալ ամեն անգամ չպատահիր . կրկին պատճառներ կան . առաջինն՝ լուսնի եւ երկրի ծիրերուն հակումն է . երկրորդն՝ լուսնի ծիրին հանգոյցներուն տեղափոխութիւնն : Երբ լուսինն հակադէպ է Երկրիս (լրումն)՝ եւ հանգոյցն ուսկից պիտի անցնի հակադիպութեան ժամանակ մօտ իյնայ Երկրիս ձգած կոնաձեւ շուքին առանցքին՝ Լուսինն ամբողջովին այդ շուքին մէջ կը մտնէ , որով լուսնի բոլորական խաւարումն կ'ունենանք . իսկ երբ հեռու է քիչ մը անկէ հանգոյցն՝ մասամբ կը մտնէ մէջն . որով մասնակի է խաւարումն :

87. Այլ շատ անգամ լուսինն բոլորական խաւարման պա-



Ձեւ 13

հուն իսպառ չանհետանար , եւ փոխանակ բոլորովին խաւարելու՝ մութարեան գոյն կ'առնէ . այս կը պատահի մասնաւանդ երբ Լուսինն իր ամենէն մեծ հեռակէտին հասած է Երկրէս : Վասն զի այն ատեն Արեւուն ճառագայթներն որչափ ալ Լուսնէն կտրուած են՝ այլ Երկրադնախա վրայէն անցնող ճառագայթքն լուսնին աւելի մօտ են , իր Երկրէս ունեցած մեծագոյն հեռաւորութեանն պատճառաւ . այդ շտաւելիներուն անդրադարձութեան արդիւնքն է առած արեան մութ գոյնն :

88. Լուսնի խաւարումն երբ պատահի՝ միշտ տեսանելի է ամբողջ այն կիսագնտին՝ որուն հորիզոնին վրայ է . մինչդեռ Արեգական խաւարումն միշտ տեղախան է : Երկրիս միայն այն

մասէն կը տեսնուի՝ ուր լուսնին կոնաձեւ շուքն եւ թերաստուներն կը հասնի. ինչպէս վերի կրկին ձեւերէն կը տեսնուի, թէ շուքն եւ թէ մթնշաղն՝ կը տեղափոխեն, Երկրիս եւ Լուսնի շարժման պատճառաւ. մանաւանդ Երկրիս, որով աստղաբաշխք ժամանակէն առաջ կրնան ցոյց տալ առանց վրիպելու՝ թէ ո՛ւր եւ որչափ ժամանակ պիտի տեւէ խտ.արումն:

(Շարայաբեյի)

ՅԱՂԱԳՍ ԷՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԾՈՅ

(Շարունակութիւն տես քիւ. 20)

Էուրբիւն իրաց արգելոցն է Աստուծոյ էութեան

Առաջին զօրաւոր ձեռնարկութիւնը՝ զոր ի գոյութենէ իրաց պիտի առնու՛մ, ի մէջ բերելէ պարզելէ յառաջ, կը ծանուցանեմ որ ի հաւատոյ է կարող լինել եզրակացուցանել յիրաց եզելոց Աստուծոյ անկասկածելի էութիւնն: Եւ վատիկանեան սուրբ ժողովը հրրորդ նիստին մէջ սահմանած է. «Աստուած սկիզբն եւ վախճան ամեն բանի ամենահաստատապէս կարող է ճանչցուիլ արարածներէն, բանական մարդոյ բնական լուսոյ միջոցաւ, վասն զի նորա աներեւոյթները՝ յետ ստեղծագործութեան աշխարհիս, յայտնի յարարածս տեսանին» (Conc. Vat. Sess. III. Cap. II.): Առաւել բացայայտ եղանակաւ երկրորդ գլխոյ առաջին կանոնի մէջ նգովք կը կարդայ անոնց դէմ որք կը յաւակնին մերժել զԱստուած ճանաչելոյ կարելիութիւնը՝ եւ զելոց էութիւնէ: Եւ այս յայտնադոյն կ'երեւի ձեռնարկութեան մեկնութիւնէ: — Եւ յիրաւի իսկ, ստոյգ է որ, եթէ լաւապէս մտախոհ լինինք եզելոց վերաբերմամբ, դիւրաւ զմեզ կը համոզենք որ իւրաքանչիւրին գոյութիւնը ծագում ունի մի այլ գոյութենէ: Մի շնչաւոր անասուն յառաջ կուզայ մի այլ շնչաւորէ որ զինքը կը ծնանի. մի ծառ յայլ ինչ տունկէ սերմէ որ անոր բուսանելուն պատճառ կը լինի, որ եւ իցէ մի գոյութիւն որ է՝ անոր համար է՝ վասն զի իրմէ յառաջ մի այլ գոյութիւն

եղած է որ անմիջական պատճառ է հանդիսացած յետագայ գոյութեանս ի մի բան, ամենայն ինչ որ է (esiste) ենթադրէ անպատճառ մի այլ նախկին էութիւն : Պէտք չէ զտեղի առնունք միանք այս անմիջական առաջին պատճառներու վրայ , այլ մի ինչ չրջանով նաւարկինք էութեանց անչափ լայնածաւալ շարքի վրայ, եւ այսու վերջապէս պիտի ժամանեմք՝ էութեանց իւրաքանչիւր կարգի առ առաջին անհատն : «Հարկ անհրաժեշտ է, կ'ըսէր Պղատոն, գինի միութիւնն բազմութեան առջեւ :» Հասանելով իւրաքանչիւր կարգի առաջի անհատին, հարցանենք մենք մեզի, թէ արդեօք ունի՞ դա յինքեան բնական իրաւունք լինելոյ, թէ ի հարկաւորութենէ՞ գոյ : Նկատելով որ չէ ի հարկաւորութենէ, այսինքն կարող էր նաեւ չլինել , եւ վասն այնք առանց անպատեհութեան ենթարկուելու, ստիպուած ենք ընդունել առաջին էութեան արտաքին պատճառը, պատճառ մի որ Արարիչ լինի եւ ոչ արարած, ի մէջ ածող եւ ոչ ի մէջ ածեալ : Որպէս չլի՞թայ ինչ յորինեալ բազմութիւ օղբէ, եւ կամելով ընդ երկար մտախոհութեամբ ի նկատի առնուլ , կը տեսնենք որ ո՛չ միայն իւրաքանչիւր օղբ կախեալ է եւ հաստատեալ իրմէ անմիջապէս առաջ գոնուող օղջն, այլ ամեն օղբը ի միասին առեալ կարեւորութիւն ունին իրենցմէ զուրս արտաքին պատճառի մը որ զիրենք բռնէ հաստատ եւ ըստ ինքեան ունենայ անկախ հոգիին ամեն էութիւններն :

Չի զօրեր, աստի զհետ բերել, որ գոյութիւնը անյախճան կերպով իրարմէ կախում ունի եւ հետեւարար չէ հարկ ի խնցիր երանել առաջին պատճառի : չզօրեր վասն զի որչափ առաւել լինի էութեանց թիւը այնչափ առաւել զգալի կը դառնայ անհրաժեշտ հարկը մի գերազոյն էակի էութեան : Նրա յղովաթիւ օղբերու քանակութեամբ մի չլի՞թայ լինի , կարեւորութիւն ունի մի հզօր բազկի որ կարողանայ զայն հաստատուն բռնել : Եթէ չուզենք այս եզրակացութեան դալ , այս առաջին պատճառի էութեան ժամանել, եթէ չկամենանք եզրակացուցանել մի ըստեղծող, կառավարիչ, ամենաառաջին պատճառի էութիւնը որ լինի Արարիչ եւ ոչ արարած, չէ հնար բացատրել մի անհատի էութիւն եւս : Հարկ է ուրեմն, ի զէպս այս յառաջ մատչիլ մինչեւ կէտ ինչ, յորում կամ պէտք է խոստովանիլ Աստուծոյ էութիւն, կամ իւր յատուկ սղխութիւնը : մինչ կամի հաստատել գործոց էութիւնը առանց առաջին եւ կարեւոր պատճառի : «Non datur effectus sine causa.»

Շատ տարի չէ որ երիտասարդին մէկն իւր . ծննդավայրէն Բորիզու Բաղաքական Համալսարանը առաքուեցաւ ուսումնաւարտ լինելու : Սա իրեն գասակից ունեցաւ , ինչպէս յաճախ կը պատահի , անառակ , ստամբակ , եւ բոլորովին անհաւատ աչակերսնիւր : Սորա բարեպաշտ մօր խրատները , ազգարարութիւններ եւ աղաչանքն անկարացան զինքը ի մէջ այնչափ չարագոյն օրինակաց , ամպարիչտ բանակցութեանց , անարատ պաշել : Փութով միացաւ իւր ընկերաց հետ , արձակերասան զկնի անկարգ հաճոյից , իւր ամբարիչտ եւ հակամարդկային ընթացքն այն աստիճանի հասաւ որ կը տենչար մեծաւ տենչանօք չէ ու ութեան Աստուծոյ , ըստ որում անզգամը զորմէ մարդարէն կը խօսի : Գուն կը գործէր անխոնջ կերպով զինքն համոզել՝ յաւիտենական վրէժխորոյն՝ ամբարիչտ գործոց պատուհասողին չէ ութեան նկատմամբ : կը աքնէր նաեւ մեծաւ ճգամը անպատեհ եւ յայտնի ստապատիր միջոցներով , բացատրել աչխարհքիս Կոյութիւնը առանց Աստուծոյ : Այնպէս որ ի սուղ ժամանակի նշանաւոր անհաւատ հանդիսացաւ , որոյ անհաւատութիւնն ինչպէս սովորական է , էր հանգոյն մի թունաւոր անկոց աճած զազիր եւ զարշելի տղմի մէջ : — Աւարտելով այսպէս , զխարդ եւ լինիցի , իւր ուսման ընթացքն , ապականեալ բարոյականով ի ծոց իւր հայրենի տան վերադարձաւ , անաստուած՝ անոր համար , որովհետեւ ինքզինքն ամեն տեսակ անառակութեանց եւ մտութեանց զոճած էր : — Արդ սոյն երիտասարդը իւր ծնընդավայրն հասած առաջին օրերուն մէջ , մի յարգելի գերդաստանի անդամներէն ժամանակ անցունելու զբօսներու հրաւիրուեցաւ : Յարգելով նոցա խնդիրը որոշեց երթալ . երբ շատերը մի ընդարձակ դահլիճի մէջ ձեմելով նորութեանց , գործոց , եւ այլ անտարբեր իրաց վերայ կը խօսէին , մեր ուսումնաւարտ երիտասարդը նկատեց որ երկու օրիորդ 12-13 տարեկան լուսամբտի մը քով նստած մտադրութեամբ կ'ընթեռնուին : Ուզեց ինքն եւս նոցա խօսակից լինել եւ մերձենալով լուսամտին ըսաւ երկու օրիորդաց . ներեցէք , ինչ քովան է կարգացածնիդ . — Պարոն , պատասխանեցին , մեր կարգացածը բուման չէ , այլ Աստուծոյ ժողովրդեան պատմութիւն : Ա՛հ , ուրեմն դուք կը հաւատա՞ք որ Աստուած կայ . — Սպչած երկու բարեպաշտ օրիորդները նայեցան չիկնելով , եւ կենդանի կարմութիւն ինչ տիրեց անոնց այտերու վերայ , եւ ի նոցանէ մեծը չկարողանալով հանդուրժել առանց պատասխանի , ըսաւ . ինչ , Պարոն , միթէ դուք

չէ՞ք հաւատար Աստուծոյ էութեան : — Ես ալ այդ համոզման վրայ էի երիտասարդութեանս առաջին տարիներու մէջ , սակայն երբ ի քաղաքին Բարիզու ուսայ փիլիսոփայութիւն , մասթեմաթիքսական գիտութիւն , ընտղիտութիւն , աստղագրաչիտութիւն եւ ուրիշ շատ գիտութիւններ , զգաստացայ եւ համոզուեցայ որ չկայ Աստուած , եւ Աստուծոյ էութիւնը ոչ ալ ինչ է՝ հիթէ ոչ խօսք : Բարունք , պատասխանեց մեծը փութով , ես որ երբեք Բարիզ չեմ գնացած եւ չեմ տեսած իսկ , այդչափ գեղեցիկ գիտութիւններ չեմ ուսած , ի բաց առեալ իմ Բրիտտոնէականս եւ մի քանի փոքր բռներ , ի ներկայութեան ձեզ նման մի մեծ գիտնականի , իմ ներքին կենդանի վառ փափաքս զիս կ'ըստիպէ պիտնալ , ուսանիլ , սովորիլ , մի քանի դժուարութեանց լուծում : Բարեհաճեցէք պատասխանել . կարելի՞ է բացատրել այսչափ հիանալի եւ զանազան իրաց էութիւն , առանց աստուածային արարչագործութեան գիմելու : — Այո՛ , եւ ասկէ գիւրին ինչ կայ : Ո՛վ որ գրոց վրայ տարիներ զոհած է կարող է ուրիշ մեկնութիւն տալ : — Լսեցէ՛ք , կուզեմ շուտով ցուցանել ձեզի թէ ինչպէ՞ս հարկ չկայ Աստուծոյ գիմել , աստղերու աշխարհքի եւ ամեն բաներու էութեանց մասին : — Խնդրեմ , Պարոն , ի նկատի ունենաք մեր աղքատին զլուխը , որ մեծաւ դժուարութեամբ կարող է ըմբռնել մի ուսումնասիրեալ եւ բարձր սպացոյց . շատացէ՛ք այս անգամ բացատրել՝ առանց Աստուծոյ , մի որ եւ իցէ իրի գոյութիւն . . . զոր օրինակ հաւու մը էութիւնս Եւ խօսքի կարգը չչլիթելու համար , հաճեցէք պատասխանել ուսկից ծագում ունի հաւկիթը : — Այս բանակցութեան վերջին մասը՝ ի գահչիճին գտնուողներէն ոմանք լսելով , ըստ օրիորդաց բաղձանաց , ամենքը իւրեանց ուշադրութիւնը այդ բանակցութեան դարձուցին : Լուութիւն տիրեց , եւ օրիորդը յառաջ մատոյց իւր խօսքը . — Որովհետեւ դուք կը հաստատէք թէ Աստուած չիք , շնորհք ըրէք պատասխանելու , ուսկից յառաջ կուզայ մի հաւկիթ : — Ի՛նչ չնորհալի , ինչ զաւեշտական հարց . հաւկիթը հաւէն յառաջ կուգայ : — Բարուոք , ուսկից կը ծնանի հաւը : — Ո՛հ բաբէ՛ . դուք եւս գիտէք որ հաւը հաւկիթէն կը ծնանի : — Ուրեմն բարեհաճեցէք պատասխանել , Պարոն , այս երկուքէն ո՞րը յառաջ կզած է , հա՛ւը թէ հաւկիթը : — Յիրաւի՛ չգիտեմ թէ զիս ո՛ւր պիտի տանիք այս հաւով ու հաւկիթով . սակայն զձեզ գո՛հ ընելու համար կը պատասխանեմ որ յառաջ քան զհաւկիթը հաւը կզած է : —

Ուրեմն եղած է մի հաւ որ ծնած չէ հաւկթէ մը, ըսաւ խոկոյն օրիորդներէն փոքրագոյնը — Ո՛չ, ներեցէք ակամայ մտա-
ցումանս, հաւկիթը հաւէն յառաջ եղած է։ — Ա՛հ, ուրեմն ե-
ղած է հաւկիթ մը որ հաւէն չէ յառաջ եկած, պատասխանեց
օրիորդներէն մեծը. — Ստուգիւ . . . անա՛ պէտք է գիտնալ . . .
այժմ կը ցուցանեմ . . . : Հարկ չկայ, միաբերան գոչեցին օ-
րիորդք, արդէն յայտնի երեւցաւ, որ չգիտէք թէ այս երկու ի-
րերէն որք առաջ եղած է : Երիտասարդը շփոթած մնալով,
խօսքին վերջ տալու համար պաշտօնապէս լճոեց՝ որ յառաջ
հաւը եղած է։ — Ըսէք ուրեմն, գոչեցին ներկայ եղողք ընդ
օրիորդս միաբերան, ո՞վ ստեղծեց այս առաջին մայր հաւը ուս-
կից ծագում ունեցան լողոր հաւերն եւ հաւկիթներն։ — Եր-
բոր երիտասարդը պրկունքներն կը խածատէր եւ չգիտէր ինչ
պատասխանելը, այդ միջոցին օրիորդներէն մեծը՝ արհամարհա-
կան հայեացքով եւ խղճալու աչքով երիտասարդին նայելով ը-
սաւ. որովհետեւ դուք չկարողացաք մեր հարցման պատասխան
տալ, ներեցէք ինձ, թոյլատրելով որ ես հէք տգէտս որ բնաւ
Բարիկ չեմ տեսած, չեմ սովորած այնչափ բարձր գիտութիւն-
ներ, այլ իմ աղքատին Գրիստոնէականս, կը կրկնեմ թոյլա-
տրեցէք ինձ որ ես ձեր անդ պատասխանեմ։ — Այն որ ի սկզբ-
բանէ առաջին հաւը ստեղծեց, կամ առաջին հաւկիթը, զիարդ
եւ կամիք, նոյն ինչն է որ արարչագործեց բոլոր տշխարհքս :
Այս ամեն բանի ստեղծողին մենք Աստուած անուն կուտանք :
Ամաչեցէք, ով Պարոն, մինչդեռ կ'անպիտանաք բացատրել մի
չքոտի հաւու եւ մի չնչին հաւկիթի էութիւն, առանց Աստու-
ծոյ էութեան գիմելու կը յաւակնէիք մեկնել ու բողոսարել բո-
վանդակ տիեզերաց էութիւն։ Շաչող բուռն ծափահարութիւն
այս վերջին խօսքերուն, եւ անհաւատ երիտասարդը աղչած,
յողթեալ՝ կտրազուռ խոնարհեալ մի մանկամարդ օրիորդի առ-
ջեւ, խոյս տուաւ իսկ եւ իսկ յամօթոյ, այնչափ սրտազին ծի-
ծաղներու եւ ուրախ վաշտի աղաղակներու մէջէն։

(Շարայարեի)

ՍԱՐԳԻՍ ՎՐԴՊ. ՏԷՐ ԱՔՐԱՀԱՄԵԱՆ
Ժողովրդապետ յԱրատնուհ

Ե Ր Ե Ք Ս Ր Բ Ե Ա Ն Ն



Սուրբ Աստուած Անմահ Ամենագոր
Իշխան ի վերայ եղևոց բոլոր
Յաւերժաբար զու երկրբարգևի
Երեւորբեհիւ օրհնաբանելի :

Որ ի վեցրեւեանց բապասաւորեալ
Յերկինս բրնակիս համայնածաւալ
Եւ բարեօք լրնուս գարարածբս հոյ
Կամեցողսբեամբ հով սիրահանոյ :

Ընդ հոյ հիացեալ մեծվայելչութիւն
Յարգանօք յիշեմ ըզհոյ սուրբ Անուն
Ընդ բսիլու ամեալ աչաց հայեցում
Ըզեզ ես հեշտեաւ նամաչեմ Աստուած :

Յամենայնն այո՛ տեսնեմ ըզեզ
Յարեւ ի յուսին ի հազար սասեղս
Ըզեւ ամանակի հոյովն շրջան
Քի հրամանաց հոց տարեբք պատկաւ կան :

Հուսկ ուրեմն հատեալ ժամուն վրնուհաս
Կազմակերպութիւն եղծանելի այո
Յական բօբալիկ հայհայեալ խապաւ
Ի հիմանց իւրոց հանդեսցի աշխարհ :

Քս յանկ աւուրն արարք անօրին
Մերկապարանոց բրնեհցին տմեն
Անկ բածին չարեաց լիցի անվերջ հուր
Եւ երանութիւն արդարոց անցելար :

Ծառայիս ի հեզ եղեալ ըզոյս սէր
Գրբասցիս յայնժամ Ամենողորմ Տէր
Որ էւ՛ նեխացեալ անճամբ երկիւղած
Պաշտելի ըզեզ հարց իմոց Աստուած :

ՕՐԷՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

ԸՍՏ ԾԻՍԻ ԱՆԱՑԻՏԱՅ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿՏԱԿԱՒ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԵՒ ԱՐԳԵԼՄԱՆ
ԵՒ ՊԱՐԳԵԻԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԸՆԴ ՄԷՋ ԿԵՆԴԱՆԵԱՑ
ԵՒ ՀՐԻՏԱԿԱՑ ԵՒ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ

Գ Լ Ո Ւ Խ Գ .

ԸՆԴ ՄԷՋ ԿԵՆԴԱՆԵԱՑ ՊԱՐԳԵԻԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՀԱՏԱԾ Ա. — Պարզեաառուութեանց վաւերականութեան
համար պահանջեալ թելութեանց վրայ

(Շարունակութիւն տես թիւ 22)

Յօդ. 65. — Պարզեաառուութիւնն կատարեալ է հաւանութեամբ պարզեաառուին եւ ընդունելութեամբ պարզեաառուին : Առումն իրի ի կողմանէ պարզեաառուին կը հաւասարի նորին ընդունելութեան :

Յօդ. 66. — Որպէս զի պարզեաառուութիւնն վաւեր ըլլայ, պէտք է ազատ ըլլալ եւ չափահաս եւ ողջամիտ եւ տէր պարզեաառու իրի :

Յօդ. 67. — Բնատէրութիւնն պարզեաառու իրի պարզեաառուին չփոխադրուիր, եթէ ոչ իրական եւ ամբողջ տուչութեամբ : Եթէ իրն պարզեաառուին ձեռքը գտնուի, բնատէրութիւնն կը փոխադրուի միակ դործով, առանց հարկ ըլլալու նորոյ տուչութեան, միայն թէ պարզեաառուն հաւանած ըլլայ պարզեաառուութեան :

Յօդ. 68. — Ամէն բնատէր՝ որ ընդունակ է տրամադրել իւր ինչքը, կրնայ պարզեաառու բոլորն կամ մասն ինչ ընչից իւրոց

միտում ի նախահարց կամ ի սերնդոց իւրոց, եւ օտարի, եւս եւ տարրեր կրօնք զաւանդ անձին, միայն թէ պահուին պարգեւատուութեան վաւերականութեան համար պահանջեալ թէութիւնք:

Յօդ. 69. — Կրնայ պարգեւատուութեան առարկայ ըլլալ վայելունն պտղոց⁽¹⁾ ի շնորհս պարգեւատուին ի կենդանութեան նորին, պայմանաւ յետս դարձնելու զայն պարգեւատուին կամ անոր ժառանգաց, եթէ պարգեւատուն վախճանած է:

Պարգեւատուութիւնն պատճառաւ մահուան ոչինչ է:

Պարգեւեալ իրք՝ պարգեւատուին ժառանգաց կը պատկանին, եւ կրնան պարգեւատուին քով ձգուիլ անօթատուչութեան⁽²⁾ տխուրիւ:

ՀԱՏԱԾ Բ. — Պարգեւելի իրաց վրայ

Յօդ. 70. — Պարգեւատուութիւնն անբաժան մասին իրի որ բնութեամբ անբաժանելի է, կը փոխադրէ բնատէրութիւնը սուչութեամբ, միայն թէ անբաժան մասն այն ծանուցեալ եւ որոշեալ ըլլայ:

Անբաժանելի կը համարի իրն այն՝ որ բաժանունն չտանիր կամ թէ բաժանունն անյարմար կ'ընծայէ իրը յոր եւ է գործածութիւն, կամ անյարմար կ'ընծայէ իրը ի գործածութիւն՝ առ որ սահմանեալ էր նախ քան զբաժանունն:

Յօդ. 71. — Պարգեւատուութիւնն անբաժան մասին բաժանելի իրի, թէպէտեւ ըլլայ ի նպաստ անձին՝ որ միանգամայն բնատէր է, բնատէրութիւնը չփոխադրեր, եւս եւ սուչութեամբ, միայն թէ պարգեւեալ մասն բաժնուած եւ զատուած չըլլայ չպարգեւեալ մասէն, եւ հաղորդ չըլլայ անմիջնորդաբար այս մասին հետ եւ զրաւեալ չըլլայ պարգեւատուին ուրիշ բաներէն:

Բաժանելի համարեալ է որ եւ է իր, որ թոյլ կուտայ բաժանումը առանց կորստեան արժողութեան, եւ որ կրնայ օգտակար ըլլալ յետ բաժանման, ինչպէս նախ քան զբաժանումն:

Յօդ. 72. — Եթէ պարգեւեալ իրն հաղորդակից է, գործով բնութեան, պարգեւատուին ուրիշ իրին հետ, թէ երբոր վրա է

(1) Usufruit.

(2) Commodatum.

զայն պարգեւատուն եւ թէ՛ երբոր գրաւի անկէ, մինչ իրն այն ընդունակ է բաժանման, պարգեւատուութիւնն չզօրեր, եթէ պարգեւատուն անոր բաժանումը ըրած չըլլայ եւ զայն պարգեւատուն տուած չըլլայ, կամ անոր կարողութիւն տուած չըլլայ եւ անիկայ եւս բաժանումը ընելով իրը ստացած չըլլայ:

Եթէ պարգեւեալ իրն հաղորդ է պարգեւատուին ուրիշ բանին հետ՝ գործով մարդոյ, պարգեւատուութիւնն ոչինչ է, երբոր նորին առարկայն գրաւեալ իրն է, միայն թէ բաժնուած չըլլայ պարգեւատուին ուրիշ բանէն:

Պարգեւատուութիւնն վաւեր է, եթէ նոյն խոյ պարգեւեալ իրն գրաւէ պարգեւատուին իրը, եւ կը փոխադրէ բնատէրութիւնը տուչութեամբ, նաեւ առանց բաժանման:

Պարգեւեալ անբաժան իրը ընդունող պարգեւատուն, երբոր նոյն իրն գրաւեալ է եւ չէ բաժանեալ, չկրնար անոր վրայօք տրամադրել վաւերաբար:

Այնպիսին պատասխանատու է իւր դործով եւ դիպուածով կամ գործածութեամբ պատահած կորստեան:

Պարգեւատուն կամ ժառանգք նորին կրնան տրամադրել անարգեւեալ իրի վրայօք, կամ զայն հատուցանել տալ, նաեւ երբոր իրն այն պարգեւեալ ըլլայ արգելեալ աստիճանի ազգականի մը:

Յօդ. 73. — Այն ամեն բան՝ որ չհամարիր ունենալ անհատական գոյութիւն, չկրնար առարկայ ըլլալ վաւեր պարգեւատուութեան, ինչպէս ալիւրն ի ցորենի, իւղն ի շուշմայի, կարգն ի կաթի, եւն. :

Յօդ. 74. — Բաժանելի իրի մը պարգեւատուութիւնն, թէպէտեւ դեռ եւս անբաժան մնայ, վաւեր է անոնց ամենուն համար, որոնք ի միասին ստացող են:

Նոյն իրը չկրնար մէկ անձ մը վաւերաբար պարգեւել ի նպատակով բարեկեցիկ սեճանց, որպիսի որ ըլլայ անոնց կացութիւնը, առանց կանխիկ բաժանման, իւրաքանչիւր պարգեւատուին մասը որոշելու համար:

Ի նպատակով աղքատաց եղած պարգեւատուութիւն իրի, մինչ կատարուի վերոյիշեալ թէութիւններով, վաւեր է:

Յօդ. 75. — Պահանջատէրն կրնայ պարգեւել վաւերաբար իւր պահանջը իւր պարտապանին:

Պարգեւատուութիւնն այն կատարեալ է առանց ընդունելութեան պարգեւատուին:

Իարձեալ կատարեալ է թողութիւն պարտուց, միայն թէ պարտապանն զլանայ վճարել պարտքը: Սակայն եթէ պահանջն ծաղի փոփոխման մը դնէն կամ վաճառմանէ մը՝ որ կ'ըլլայ մեծ քանակութեամբ, հարկաւոր է բացայայտ ընդունելութիւն պարգեւառուին:

Յօդ. 76. — Ոչինչ է պարգեւատուութիւն պահանջի ի չընորհս այնպիսի անձին՝ որ պարտապան չէ, ի բաց առեալ զդիպուածն լքման⁽¹⁾ պահանջի, կամ սրամարդութեան՝ որ կ'ըլլայ կտակաւ, կամ կրողութեան՝ որ տուեալ ըլլայ պարգեւառուին պարտապանէն խնդրելու համար փոխանորդութեան տիտղոսիւ, եւ զիպուածն իրական ընդունելութեան:

ՀԱՏԱԾ Գ. — Պարգեւատուութիւնը ընդունելու
ընդունակ անձանց վրայ

Յօդ. 77. — Պարգեւատուութիւնն հաւանեալ ի խնամակալէ ի չնորհս կրտսերոյն՝ որ ենթարկեալ է իւր խնամակալութեան, կատարեալ է զօրութեամբ միակ գործոյն:

Նոյն ինքն պարգեւատուն, հայր կամ մայր կրտսերոյն, կամ ի թերութեան նոցին, որ եւ է ուրիշ անձ, որ խնամք ունի անոր, պարգեւատուի անձը կը ներկայացնէ ստացումը ստանձնելու համար:

Սակայն պարգեւեալ իրն պէտք է որ որոշեալ եւ բաժանեալ ըլլայ, երբոր բաժանելի է, եւ պէտք է գտնուի ի ստացման պարգեւատուին, կամ աւանդապահի⁽²⁾ կամ անօթառուի⁽³⁾ եւ ոչ թէ ի ձեռս գրաւ կամ գրաւական առնողի կամ յափշտակողի:

Չափահասի մը եղած պարգեւատուութիւնն կատարեալ չէ, եթէ ընկալեալ չըլլայ ի պարգեւառուէն կամ անոր փոխանորդէն, թէպէտ եւ պարգեւատուն եւ պարգեւառուն ի միասին ապրին հասարակութեամբ:

Յօդ. 78. — Պարգեւատուութիւնն՝ եղեալ օտար անձէ ի չնորհս կրտսերոյն, կրնայ ընդունուիլ որ եւ է անձէ, որ պահպանէ զպարգեւառուն:

(1) Cession de créance.

(2) Dépositaire.

(3) Commoditaire.

Բանավարութիւնը ստացած կրտսեր ընդունելութիւնն վաւեր է, նաեւ ի ներկայութեան հօր:

Յօդ. 79. — Յետ կատարման ամուսնութեան, այրն կրնալ ընդունել իւր կրտսեր կնոջ եղած պարգեւատուութիւնը, նաեւ ի ներկայութեան հօր:

Չկրնար նոյնը ընել վաւերաբար ամուսնութեան կատարուելէն առաջ, կամ կնոջ չափահաս ըլլալէն յետոյ:

(Շարայարեյի)

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

ԵԼՅԵՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Գողերու դէմ. — Իտալացի մը, Պ. Corradino Parodi ձենովացի, նորագիւտ մը հնարած է, որով տան մը դէմ յարուած գողութեան գործողներն կը յայտնէ: Մեքենային կազմութիւնն սակաւին ծանօթ չէ մեզ. կը հազորդենք արդիւնքն:

Ենթադրենք թէ տանուտէրն ունենայ այդ գործիքն. գողը գիշեր ժամանակ կը մտնէ ներս. յայտնապէս, Հաղիւ թէ դուռն կամ պատուհանն կը բանայ՝ մթութեան մէջ դրուած գործիքէն փայլ մը կը շանթէ. գողն՝ ապշութեան մէջ կամ ոչ՝ իսկոյն լուսանկարուած է անդ ապակեայ տախտակի մը վրայ որ ինքն իրեն կ'իյնայ՝ երկրորդ պատկեր մը չընդունելու համար: Լոյսն անմիջապէս կը մարի, գողին չգործակցելու համար. այլ հազորդական թեյ մը դոնապանին կամ այլոց սենեկին մէջ կը հնչեցրնէ զանգակն, եւ երկրորդ թեյ մը՝ մերձաւոր ոստիկանութեան հետ հազորդուող՝ կը հեռաձայնէ:

ԲՆԱԽՕՍԱԿԱՆ. Շերեփճի միջատ. — Շերեփճին (libellule) երկայն եւ նուրբ մարմնով գունաւորոյն երեւութաւ միջատ մ'է. երեք կերպարանափոխութիւն ունի. էգերն ջրոց վրայ կը ծրտեն իրենց ձուքն, ուսկից մանր թրթուրներ կը ծընին, երկայն թաթերով եւ դիւրաշարժ յօդիւք: Հարսնեկի վիճակին մէջ գորշագոյն են, կրծոց վրայ երկու մանր թեւերով, ջրեղէն բոյսերով մտունդ կ'առնուն. վերջին կերպարանափոխութեան չորս երկայն եւ թափանցիկ թեւեր կ'առնու, մեծամեծ աչքերով:

Պ. Carles Barrois Լիլի կենդանաբանութեան ուսուցիչն 1895ին հետաքրքրական գիտողութիւն մը կատարած է այս միջատին վրայ: Սեպտեմբեր ամսոյն մէջ կը դիտէ որ գիւղին մեծ ճամբուն վրայ՝ քաղաքէն դուրս՝ շերեփճճիներու գունդագունդ դէզ մը դէպի հեռագրական թիւն կը պնդին. նոյն դիրքով ամենքն կը շարունակ թելին վրայ, իրաննին թելին առանցքին տալով, եւ գլուխնին դէպ ի արեւմուտք. այնպէս զի փորերնին հեռագրական թելին վրայ 25° ի անկիւն կը ձեւացունէր, մինչդեռ աչքերնուն ուղղութիւնն դէպ ի մուտս ելող արեւուն դարձած էր:

Դիտողութիւնն առանց հատանելու՝ կը տեսնէ որ նորանոր գունդեր կը խուժեն. նախ՝ առաջնոց վրայ կարծես թափու ուղեղով, ապա սակաւիկ ինչ հետի: Յական թօթափել նախկին միջատք յանկարծական շարժմամբ մը փորերնին կը բարձրացունեն հեռագրական թելին վրայէն մինչեւ 45° անկեամբ. նորեկ շերեփճճին օգուտ քաղելով այդ շարժումնքէն՝ կը ղետեղի թելին վրայ: Իւրաքանչիւրոց հեռաւորութեան չափն էր առ առաւելն 0,30 մեղրի, իսկ առ նուազն 0,10, միջինն՝ 0,20 մեղրի: Դիտելով շարունակ՝ սետաւ որ ոչ մի նորեկ ուղղակի թելին վրայ կանդ կ'առնէր. այլ նախ առաջնոց վրայ հանգիստն կատարելով՝ անոնց ազուցն շարժումէն օգտուելով կը կուռէր մետաղեայ թելին: Միշտ դէպ յառաջ՝ դէպ արեւմուտք՝ դէպ յարեւ կը դիմէին ամենքն ալ, բաց տեղ մը բուսական էր գրանել: Ամենուն դիրքն նոյն էր. ամենքն ալ անշարժ կեցած էին:

Ինչ էր այս. թմբեր գուցէ, արեւմտեան անձանօթ մագնիտական զօրութեանն: Դիտելի է միջատաց միշտ դէպ ի մուտս եղող արեւուն մօտին. ոչ մին ընկերաց միոյն ետեւն անցաւ. այլ միշտ յառաջ. գոզցես կը վախնար թէ մի գուցէ արեւէն զինքն արգիլէ. առ նուազն 0,10 մեղրի անջրպետն կար իրարու մէջ: Այլ դիտելիք, ճամբան եւ ընդ նմին հեռագրական թելն դէպ ի հարաւ կը ծռէր քանի մը քայլ անդին. անդ եւ ոչ մի միջատ. գոզցես ուղղութեան չեղելովն՝ անհաճոյ էր այդ ճճեաց:

Ըստ Պ. Ch. Barrois 60,000 է աւելի էին այդ ճճեակը: Արեւմուտքէն դէպ արեւելք 12 քիլոմետր տեղ ընթացաւ, հետաքննութեան յագուրդ տալու համար, բոլոր երկայնութեամբ նոյն միջատներ թելերն գրաւած էին: Մերթ մին կամ միւսն կը թողուր իր դիրքն, այլ իսկոյն կը դառնար, ոչ իր առջի տեղն, այլ քանի մը մեղր միշտ առաջ դէպ յարեւ:

Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն

Մ Ր Բ ՈՒ Հ Ի Մ ՈՆ Ի Գ Ա Յ Ի

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Վ . Ա Ք Ի Կ Ե Ս Ա Ն

(Շարունակութիւն տես քիւ 22)

Մեր ճամբորդները մէյ մ'ալ Չիվիդա-Վէքիա կը հանդիպին. հոն պատահած պէպքի մը յիշատակն աւանդութիւնը պահած է մեզի, որն որ վերը ըսածնիս կը հաստատէ . այսինքն թէ Օգոստինոս՝ նոյն իսկ ճամբորդութեան մէջ իմաստասիրական եւ աստուածաբանական ուսմունքն առաջ կը տանէր: Այն երկար ժամերու միջոց երբ յաջող հովի կ'ըսպասուի նաեւրու համար, Օգոստինոս Չիվիդա-Վէքիայի ծովափանց վրայ ժուռ կուզար, եւ ամենասուրբ Երրորդութեան խորհրդոյն քիչ մը յանդգնութեամբ խելք հասցնելու կը ճգնէր . յանկարծ կը տեսնայ առջեւը շնորհալի մանկիկ մը, որն որ աւագի վրայ պզտիկ փոս մը բացած՝ խնցիով մը ծովուն ջուրը այն փոսին մէջ կը կրէր . սուրբը կանկ կ'առնու՝ կը գիտէ տղան, եւ քաղցր ծիծաղով մը կը հարցնէ՝ թէ մ'նչ է ըրածդ, բոլոր Ովկիանոսի ջուրն այն փոսին մէջ լեցնել է արդեօք նպատակդ: — Ինչո՞ւ կը ծիծաղես, վրայ կը բերէ տղան սիրուն ծանրութեամբ մը, աւելի դիւրին է բոլոր Ովկիանոսին ջուրն այս ծակին մէջ սեղմեցնել . քան թէ քու խելքիդ մէջ ամենասուրբ Երրորդութեան անըմբռնելի Ովկիանոսը:» Դեռ կը ցուցուի այն ծովափանց վրայ այս նշանաւոր դէպքին յիշատակարանը՝ կանգնուած ի հինաւուրց հետէ ի պատիւ սուրբ Օգոստինոսին:

Մեր ճամբորդները Չիվիդա-Վէքիայէն Հոմ կ'անցնին . կարելի բան է որ մինչդեռ Իտալիոյ երկրին իրենց վերջին հրածեշտը պիտի տան, չքան չնուիրագործեն Պետրոսի եւ Պօղոսի պերեզմանաց վրայ, Օգոստինոս՝ իւր նորածին հաւատքին

հրճուանքը, եւ Մոնիգա՝ իւր գտնուած որդւոյն համար զգացած երջանկութիւնը, եւ որովհետեւ երկուքին ալ սիրտը կրօնական կենաց համար կը տափայ, եւ մինչդեռ նոյն դիտմամբ ճամբորդութիւննին երկնցուցեր էին Ապենինեանց ձորերն իջնալով, կրնան զսոնց առնել Հոովմ քաղաքը, ուր կրօնաւորաց եւ կուսանաց վանատուններն իրենց բարեպաշտական ոգւոյն առատաձիր սնունդ մը կրնային բնծայել, ինչպէս որ օր մը Օգոստինոս անոնց թիւը եւ սրբավայել եւ սքանչելի վարքը՝ բոլոր աշխարհքիս պիտի հռչակէ:

Ըստ այնմ Հոովմ քաղաքին այցելութիւն ընելնին տարակոյս չվերցնէր. բայց ձմեռը մօտ էր, եւ արդէն Ապենինեանց քաղաքը ձիւնը ճերմակցուցած ըլլալով, քանի մ'որ միայն կըրցան կենալ քրիստոնէութեան մայրաքաղաքին մէջ. նա մանաւանդ Մոնիգա իւր որդւոյն կրծացաւութենէն ալ կը վախնար՝ ուստի կր փութան Օսթիա կուգան, ուսկից ժամ մ'առաջ Աիրիկէ անցնելու համար նաւ մը գտնալու յոյս ունին:

Բայց հարկ կ'ըլլայ քանի մ'որ Օսթիա սպասել. հոն երկրորդ անգամուան համար Մոնիգա մտաց յափշտակութիւն մը ունեցաւ, որն որ թէպէտ եւ առաջինին չափ ուժգին չեղաւ, սակայն շատ աւելի ազնուացուց իւր հոգին: Իտալիոյ սեփական եղող՝ աչնանային զուարճալի եւ զեղեցիկ իրիկուն մը, երբ արեւը մարը մանելու վրայ՝ իւր վերջին ճառագայթներովը կը փալիպացընէր ծովուն ընդարձակ եւ թափանցիկ անապատը, Մոնիգոս՝ ծովեզերեայ տան մը լուսամտին առջեւ նստած է. Օգոստինոս՝ ինքն ալ կուգայ մօրը քով կր նստի տեսարանին ցեղեցկութիւնը վայելելու համար: Երեկոյեան լուսթիւնն, երկնից կամարին չքեղութիւնն, այնպէս անեղբ տարածութիւնը, մեծազոյն գեռ եւս թէ Մոնիգայի եւ թէ Օգոստինոսին սիրտերը լեցընող ցնծութեան անհունութիւնն, եւ բնութեան լուսթեանն շատ աւելի ազդու իրենց ներքին խաղաղութիւնը. այս ամեն բաներն անզգալաբար կր վերացընեն իրենց հոգիքը, եւ շրթթունքներնէն այնպիսի խօսակցութիւն մը կ'ըսկսի թափել, որ աշխարհայինին հետ ամենեւին բաղդատութիւն մը չկրնար ունենալ. «Մօրս հետ այն լուսամտին առջեւ առանձին նստելով կ'ըսէ սուրբ Օգոստինոս, սկսանք խօսակցիլ անպատմելի անուշութեամբ մը, մոռնալով անցեալը, նկատելով սոսկ ապագայն, կր հարցնէինք իրարու թէ ինչ կրնար ըլլալ յաւիտենական կենաց մէջ օրբոց երանութիւնը, այն երանութիւնը զոր աչք մը

չէ տեսած, ականջ մը չէ լսած, եւ մարդու միտքն անգամ չէ ինկած ամենեւին: Եւ կը հառաչէինք հողեղէն շրթունքներով այն գերազոյն կենաց աղբիւրներուն ետեւէն, որ ի քեզ են, ո՛վ Աստուած իմ, որպէս զի մենք ալ անոնց ջրերէն արբենալով զօրանայինք, եւ եթէ կարելի ըլլար՝ ըմբռնէինք այն բարձրագոյն նպատակը:

«Եւ իսկոյն տեսանք եւ հասկըցանք որ այս աշխարհքիս ամենափառաւոր շքեղութիւնը, զգայարսնաց ամենազօրաւոր հրճուանքն եւ որ եւ իցէ վայելքն՝ ոչ միայն այն երանութեան հետ բաղդատուելու արժանի չէին, այլ անոնց խօսքն անգամ ընեին անպատեհ էր:

«Ուստի նոր սիրոյն հրով վառուած՝ զիմեցինք դէպ ի այն անխախտելի երանութիւն, հետզհետէ աչքերնուս առջեւէն անցունելով երկնային բաները, զլուխներնուս վրայ քաշուած այն ընդարձակ կամարն, որն որ արեւուն յետին ճառագայթներէն եւ նորատես աստեղաց եւ լուսնոյն մեղմագոյն կայծերէն փառաւորապէս լուսաւորուած էր: Եւ քու հրաշալի՝ նիւթական արարածներուդ տեսութենէն աննիւթականներն անցնելով, նկատեցինք հողքը. բայց հոն ալ չկրցանք հանգչիլ, եւ աւելի վեր պանալով հասանք վերջապէս այն յարկաց մէջ, ուր ճշմարիտ կեանքը կը բնակի՝ ճոխ, անեղր եւ յաւիտենական: Հազիւ թէ հասանք եւ նշմարեցինք այն կեանքը, այնպիսի սիրոյ սքանչելի շարժմունք մը զգացինք քեզի համար, ո՛վ Աստուած իմ, այնքան յանդուգն եւ այնքան զօրաւոր շարժմունք մը, որով եկանք եւ շօշափեցինք զքեզ սրտի շօշափելեօք:»

Սրբուհի Մոնիզային եւ սուրբ Օգոստինոսին սրտի ցայտով մը հասնելնին մինչեւ առ Աստուած, եւ այսպէս ըսելու համար, շօշափելնին զԱստուած սրտի շօշափելեօք, ահաւասիկ այս է որ մտաց յափշտակութիւն կամ հիացմունք կ'անուանենք. ո՛րչափ ժամանակ տեսեց արդեօք այն մունջ եւ վերացեալ վիճակը, չենք զիտեր, իրենք ալ չեն կրնար ըսել մեզի. որովհետեւ ամեն արտաքին կարողութեանց միանգամայն անզօրութեանը ատեն, զոր մտաց յափշտակութիւն կ'անուանենք, երանելի հոգւոյն վրայ ժամերը չեն ճնշեր. դար մ'ալ տեսելու ըլլայ այն վիճակը, փայլակի արտադրութեան պէս անցած պիտի երևի իրեն. վարագուրի մը պէս, որուն բացուելը եւ գոցուելը մէկ կ'ըլլայ: Ուստի այնպիսի երջանիկ վիճակ մը դառն հառաչանքով մը միայն կրնայ թողուիլ: «Հառաչանք մ'արձակեցինք,

կըսէ Օգոստինոս , երբ ստիպուեցանք դարձեալ վարի յարին իջնալ . միտքերնիս եւ սիրտերնիս զէթ հոն դերի թողլով , արբտում տխուր դարձանք երկրիս վրայ , ուր կը տիրէ բերանի աղմուկն եւ լեզուի խօսակցութիւնն , որն որ սկիզբ եւ վախճան մ'ունի » Այն լուռ միջոցէն ետեւ , յորում սրբուհի Մոնիզայ եւ սուրբ Օգոստինոս աստուածային տեսութենէ հիացած՝ մոռցեր էին զիրար , դարձեալ խօսակցութիւննին ատաջ կը տանին , զրեթէ հետեւեալ կերպով . « Ենթադրենք որ՝ կ'ըսէին , դտնուի այնպիսի հոգի մը , որ լինքն պարունակէ միանգամայն ամեն լուութիւնները . անանկ որ լռէին այն հոգւոյն ամեն կիրքերը , լռէին երկրիս վրայի , ծովուն , օդին եւ երկնքի մէջ տիրող ամեն ընդունայն աղմուկները . լռէին երազները , երեւակայութիւնը , խօսակցութիւնները , ձևերը , մէկ խօսքով լռէին ամեն անցողական իրերը . եւ աւելի առաջ ալ երթալով , հնթադրենք որ լռէր նաեւ այն աստուածային ձայնն , որ արարածներու բերնով կը խօսի մեզի հետ եւ կ'ըսէ . « Մենք մեզմէ եղած չինք , մեզի գոյութիւն ասուողն Այն է՝ որ յաւիտենակամութեան մէջ ունի էութիւն » Եւ այն ընդհանուր լուութեան մէջ նոյն ինքն Աստուած խօսէր այն հոգւոյն հետ , ոչ արարածներու միջնորդութեամբ , այլ ուղղակի . ոչ մահկանացու լեզուով , եւ ոչ խակ հրեշտակաց ձայնով , ոչ կայծակներու որոտմամբ , ոչ առակներով եւ ոչ նմանութեամբ . այլ ինքը դէմ յանդիման . ինչպէս որ մենք քիչ մ'առաջ զգացինք . վերջապէս հնթադրելով որ այն դեր ի վերոյ հայեցողութիւնը միշտ տեւէր , եւ ստորին կարգի տեսութիւնք բոլորովին զաղրելով , այն միայն ազգէր եւ յափշտակէր նկատող հոգին , եւ կեանքն ալ սոյն օրինակ յաւիտեանս շարունակէր , միթէ սա չէր ըլլար այն երանութիւնն որուն համար գրուած է . « Մուտ յուրախութիւն Տեառն քոյ »

(Շարայարեյի)



ՊԱՏԿԵՐ տասն է հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
4. Պօստյ համար 40 դահեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
ըղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշխարքանցիշը թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եւշիլ փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ անեւայն խնդրոց համար .

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر